

քայլ է սահել զրբի գեղարտեսաւական ձեւուորման բնագաւառում: Այս աւսակեալից աշքի են ընկուռ պրոլետարական և ուղեկից զրողների վերջերս հրատարակուած զորձեր:

Ցուցահանդէսը չետաքրքրութեան արժանի բազմաթիւ նմուշներ ուներ, բայց այդ ամենի ճառին պէտք է զրուի առանձին առանձին, որն անշոշական է իրագործել ճառնադէտը:

Մենք այսակ պիտի յիշենք որ արտեսաի ճիւս բնագաւառների (երածշտառթիւն և պար) ցուցալու ճը եւս անդի ունեցաւ հանդիսաւոր նիստի երեկոյին Կալտուրական Տան դաշինած: Պետական Կոմիտավատորիան խոշոր նուածում ունի, յանձին սիմֆոնիկ օրքեստրի, իր ծշակած, յդկուոծ անսամբլով: Մեզ վիճակուեց լսել Սպենդիարեանի զորձերը, որոնք կատարուեցին նուրբ վարպետութեամբ: Գա սպացոյց է, որ երածշտական կուլտուրան շիմնաւոր արժատ է բանել: Լուցինք արեւելեան երաժշաների խուճը: Առանձնապէս աջող կատարեցին խուճը և Կոմիտավատորիայի երկու երգչունի տառնդրութիւններ՝ Տէր Դեւնդեանի «Երաեր»ը: Խուճը նուածումներ ունի, բայց մեղ թւում է որ նա գեռ չի գուել իր զարգացման անսական ու տեխնիկական (զործքների ներդաշնակութեան աւսակեալից) զլիաւոր շիմնակետը: Բայտ երեւոյթին այն գտնելու համար հարկաւոր են երածշտական լուազոյն ամերի հաւաքական փորձերը: Պէտք է պարզուի, արեւելեան երածշտական զորձերը նուրբ ներդաշնակութեամբ եւ հարազատ արտայայտութեամբ նուագելու համար անշրամեցաւ է արեւելեան յաստակ որքեսթր, թէ սիմֆոնիկ օրքեսթրն իր զործիքային լայն ամսագույնութեամբ լսուածները: Կամ ի՞նչ է հարկաւոր արեւելեան օրքեսթրին իր նեղ շըջանակից հանելու համար: Մասնապէսների (յասկապէս արեւելեան երածշտառթեանը լաւ ճանօթ) զործն է զործնականապէս լուծել այդ հարցը:

Կուլտուրական ճշական ենթարկուոծ է Կոնսերվատորիայի երգեցիկ խուճը: Շատ աջող էր ժողովրդական երգերի կոստամածը: Թօյլ են ծիայն բաճ ձայները, զա բատ երեւոյթին, բոլոր հայ խոճերի պահասաւոր կողմն է: Կոնսերվատորիայի խուճը պէտք է աղաս լինի այդ պակասաւոր թիւնից: Նոյն երեւոյթեան մեզ վիճակուեց առաջին անգամ տեսնել տաճկահայ ժողովրդական խմբական պարերը

(Սառունցիների, Մշեցիների եւայլն): Տպաւորիչ են իրենց օրիգինալութիւնը, արեւելեան վառ զունեղութիւնը: Աչ ծի զունչկութիւն: Այս բնագաւառում եւս կուլտուրականութիւնն ակներեւ է: Լաւ էր պարախումքն իր պարով եւ ճազայիկ ժողովրդական զգեստներով, իսկ պարազմակը լաւ էր առանձնապէս:

ԱՐԴԻՌԻՆԹԵՐԵՐԸ

## ԿՈՄԻՏԱՍՎԱՐՈՒՄ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԳՈՐծԸ

Կոմիտաս Վարդպետի անախական զործերու հինգերորդ տեսրին առթիւ զսր Փարլիպի Կոմիտասեան Խնամատար Յանձնամուզվը հրատարակած էր քանի ճը ամսու առաջ, Փրանտացի յայտնի երաժիշտ Արենէ, Լոնորման «Ճը Խոնա Միզիքալ» ամսաթերթի զեկուեմբերի թիւնին ճէջ հրատարակած է ընդպրածի յօպաւոծ ճը խորին հաճակրաթեամբ լի դէպ ի հայ երաժշտառթիւնը և դէպ ի Կոմիտասի անձն ու զործը: Այդ յօպաւոծի ճէջ, Կոմիտասի կենսագրութիւնը ուրուագելէ և անոր կատարած զործին կարեւորութիւնը մատանանշելէ յևոյց, կը յիշատակէ անտիպ զործերու հինգ հաւաքածուներու լուսազոյն էշերը անոնց եղանակներու ինքնասափ շնորհը և հարազատու ու ծարտար զաշնակումը կը պատասէ: «Մարդաւուն կը կը զսուափի այս տեսրերէն՝ առանց յիշտակած ըլլալու անոնց ճէջ զանուազ բոլոր երգերը որ արժանի են յիշտակուելու, կ'ըսէ Լոնորման իր յօպաւոծը վերջացնելով, եւ պէտք է ջերմօրէն շնորհաւորել Կոմիտասեան Խնամատար Յանձնամուզվը այդ զործերը ճուացումէ, փրկած ըլլալու համար»:

Երեւանի ճէջ Կոմիտաս Վարդպավետի ծննդեան 60ամեակը տօնուած է, գեղեցիկ հանդէսավ ճը որ անդի ունեցած է «Կուլտուրայի Տան» գահինածին ճէջ: Բացման խօսքն ըստ է կրթական զործախարը որ հանդէսին կը նախազահէր: Յեսոյ խօսք առած են զանազան կազմակերպութեամբ ներկայացրացիչներ և Կոմիտասի ճտէրին բոլեկամներ և երաժշտներ որոնց սմանք աշակերտած են վարդեալին: Մէջ ընդ ճէջ երգուած են անոր զաշնակած

**Երգերը:** Հանդէսի երկրորդ բաժնին, Պետական երաժշտականցի երգչախումբը Կոմիտասի կարգ ճշ բաղմածային համերդները երգած է գլուխարութեամբ Պ. Կ. Զաքարեանի: Մեներգած են յայտնի երգի Շարութան: Տալեան և ուսանողակի Եղիկի Միրտիչեան: Նոյն օրը լոյս տեսած է Կոմիտասի նախուած ժողովածուն ճը: Այդ ժողովածուն, զոր կազմած է Ռուբէն Թէրլէմէզկեան, և որմէտ օրինակ ճը սահցանք, իը պարունակէ շատ շաշէկան յօպւածներ Սպիրիտոն Մէլիքեանի, Ա. Թէրլէմէզկեանի, Յ. Յարութիւնեանի, Մանուկ Աբեղեանի, Գեր. Գևմիջեանի, Գ. Ղեցիկ Անդրեանի, Վ. Ջանձեանի, Ե. Խառաջիւս, Գ. Պէշկէթիւրեան, Է. Յարստիւնեան, Զ. Ասկեան, Ա. Չափանեան, Յ. Յարստիւնեան, Վ. Մալէզեան, Վ. Թէքէկեան, Միամանզո, Մ. Միհապենց, Գ. Գարուժան, Ա. Սեւակ, Տ. Զեղոլիւրեան, Մ. Պարտամեան, Լ. Էսաւանեան, Ե. Գոլանձեան, Լ. Լորենց, Կ. Միտալ, Յ. Պօղոսեանի: Կողմէցին Ալազան և Վ. Նորենց, յաւացարան Գ. Վահանգեղիի: Պետհրատ, 1930, երեսն: Գին՝ 2 սուրբի 50 կոպէկ:

Հանդէսներուն եւ ժողովածուին հասոյթը պիտի ուղարկուի Կոմիտասեան Խնամատար Յանձնաւովին, Փարիզ:

## ՍԱԱՑԱՆՔ

**ՀԱՐԻՒՐԻՄԵԱՅ ՅՈՒՅԵԱՅ ԳԼՈՁԵՅՆ ՄԱՅՐ ՎԱՐԺԵՐՄԵՆԻ, ԳՈՒՄԳԵՓՈՒ.** — Պատմութիւն Մայր Վարժարանի 1830—1930. աշխատասիրեց Թորոս Աղատեան, Կ. Պոլս, 1930: Մէլքոն Քեպապճեանի կաղքի նկարագի զեղասիզ պատկերազարդ շաշէկան հրատարակութիւն, սրբն նախառակի է: Մայր Վարժարանի հիմնապիրներուն եւ բարերարներան յիշտակը պահեցակազմակ հանդերձ ուսումնէ ու կրթութենէ զիկուած գաւառացի աղքատիկ տպայոց կրթութեան հոգի սասնանել եւ անոնց կէսօրուան ճաշնու զրենական պիտոյքն սաղահովիլ: Գին, արտասահման՝ 20 ֆրանք, Պոլս. 100 զրոշ. Հացէ: Ephorie de l'Église arménienne, Koum-Kapoou, Stamboul, Turquie.

**ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ԸՄՐԻԿԱՅԸ ՔԵՎԱՔԱԿԱՅՆ ԿՈՒՄՅԱՑՈՒԹԵՅՆ. 1890—1925. զրեց Մանուկ Գ. Ճիզմէձեան (պատկերազարդ հասոր ճը՝ 572 էջ): Տպադր. «Նոր Օրով», Ֆրէզիս, 1930:**

ԿԱԹՈԼԻԿՈՍԱԿԱՅՆ ՀԱՅՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԵՄՆԻՒՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՄՈՒԹԵՅՆ Մէջ. Գրեց Հայր, Վարդան Վ. Վազգար, 1930:

«ԸՐԾԻՒՆ», պարբերաթերթ Հայ Թարթիսթ Երժու Միութեան: Տարեկան բամեկին Պալմիրա 40 լէվա, արտասահման՝ 10 ֆրանք. կիմել Թագուր

Կէորդէտանի, Սթուարտքա, թիւ 3, Փլովախի, Պուլկարի:

**ԱՐԵՒՄՑՈՎՐՅ ԲԱՆԱՍԵՎՈՒՆԵՐ, ԺՈՎԱՊԱ-ՄՄԱՆ ԸՆՑԻՐ ԲԱՆԱՍԵՎՈՒՆԵՐԻԿԵՐԻ (Մ. Պէ-շիկթաշւեան, Գ. Գորեան, Մ. Սահմեան, Ա. Փանուսեան, Ալիզիլ, Անայիս, Գ. Պէշկէթիւրեան, Եւ-տերպէ, Կ. Ասկեան, Ա. Չափանեան, Յ. Յարստիւն-եան, Հ. Արշակեան, Ա. Արքիւրեան, Վ. Միհամզո, Մ. Միհապենց, Գ. Գա-րուժան, Ա. Սեւակ, Տ. Զեղոլիւրեան, Մ. Պարտամեան, Լ. Էսաւանեան, Ե. Գոլանձեան, Լ. Լորենց, Կ. Միտալ, Յ. Պօղոսեանի): Կողմէցին Ալազան և Վ. Նորենց, յաւացարան Գ. Վահանգեղիի: Պետհրատ, 1930, երեսն: Գին՝ 2 սուրբի 50 կոպէկ:**

**ԳԼՈՁԲՐԸՆ ՆՈՐԵՆՑ. — Երկրորդ գիրք (բանաստեղծաթիւններ). 1925—1930: Պետական Հրատարակութիւն, 1930, երեսն: Գին՝ 75 կոպէկ:**

**ԱԼԻՉԻՐՆ. — Երգեր կառուցման և յաղթանակի:** Պետական Հրատարակութիւն, 1930, երեսն:

**ԸՆԴՐՄՁՎԱԿ ՏՄՐԵՑՈՒՅՑ ՍՈՒՐԵ ՓՐԿՉԻ ԱԶԳ. ՀԵՒԽԴԵՐՆՈՅ. — Նոր նըջան. Է. Տարի, 1931, Կ.**

**Պոլիս, ապագորութիւն Յ. Մ. Ալթեան. ճոփի հաւա-քածոյ՝ տնաւսական, վիճակագրական, պատմական, աղջոյին, բանասիրական, զրական, գեղարանսա-կան և գիտական բաժիններով: Մասնակցած են 60 դրուներ: Բազմաթիւ վեղարանեստական նկարներ: 10 դրունական պատկերներ փայլուն թուղթի վրայ: 480 էջ: Գին 200 զրոշ. արտասահման՝ 50 ֆրանք:**

**ԶՈՒԽԹՆՈՅ ՏՄՐԵԳԻՒՐ. — Հրատարակութիւն Ալգաստանում Մարմնոյ Կէտիկ-Փաշայիլի: Ա. Տարի. կազմեց Հձ. Մ. Վարդի Պախիւրեան: Գրական հաւաքածու, պատկերազարդ: Տպագրութիւն Յ. Ար-բահմանեան, Կ. Պոլս. 1931. Գին՝ 75 զրոշ: Գիմել Հձ. Վարդի Պախիւրեան, Հայոց եկեղեցի, Կէտիկ Փաշա, Կ. Պոլս:**

**ՓԲԹԻԶԻ ՀԻՅ ՏՄՐԵՎԱՅ ՄԻԱՀԻԹԻՒՆ. իր կեանքն ու գործը: Հեգեւուանամեայ յորելեանին տաթիւ (1913—1929), պատկերազարդ: Տպագրան Մաս-սիս, Փարիզ:**

**ՅՈՒՅԵԱՅ ՄԻՐԵՐԱ, «ՎՐԱՅԻՆ ՄԵԽԱԿԻ-ԵԵՆ»—ԳԵԳՐՈՒԵՑՈՒՐԵՐԱՅ ՄԻՐԵՐԻՒՆ. 1905—1925. (Գիմել Միութեան 20ամեայ գրգռուներ-նենեկ): Ֆիլիպէ, տպարան «Հայաստան» թերթի. 1925:**

**ՊԵՅՐԱՐ, հանդէս աղջոյին, զրական և որմ-**